

Ն Օ Յ Ք Ե Ի Ն Ի Շ Ք

Մօնթէ - Քարլոյի ծայնասփիւռի հայկական բաժինը, Վերապատուելի Ճամբագծանի ղեկավարութեան ներքեւ գործող, անցնող Ապրիլ 18-էն սկսեալ, երևք օրերու տեւողութեամբ. իր թունածէտ սլաքները ուղղեց Արեւելեան եւ Առաքելական Եկեղեցիներուն (մէջն ըլլալով Հռովմէական Կաթողիկէ Եկեղեցին), զանոնք նկատելով մոլորածներ եւ հաւատքի վէմէն հեռացածները: Սպասելի էր անշուշտ որ իր մեղադրանքներու «տուժի բաժինը» վերապահուած ըլլար Հայց. Առաք. Եկեղեցիին:

Այս օրերուն, երբ կը մօտենանք մեր Փրկչին ծննդեան 2000ամեակին եւ երբ գրեթէ բոլոր Եկեղեցիները յոյժ գնահատելի ճիգը կ'ընեն փուճ ու պատիր հաշիւներով իրենց միջեւ բացուած խրամատը սիրով ու հասկացողութեամբ կամրջելու, խորթ ու ժամանակավրէպ կը նկատենք նմանօրինակ խժրանքները, որոնք պարզամիտ ու մաքրահաւատ հաւատացեալներ մոլորեցնելէ ու Քրիստոնէական Եկեղեցւոյ խախտած միութիւնը նոր ու այլանդակ հերձուածներով ա'լ աւելի խախտելու ու քայքայելու կը միտին առաւելարար:

Պիտի չուզէինք մեր էջերը տրամադրել այսպիսի ամուլ բանավէճերու, մանաւանդ երբ մեզի բաջ ծանօթ են ոգին ու մտայնութիւնը, այլ մանաւանդ կրանիթեայ յամառութիւնը (դիտել որ բառը մեր լեզուին մէջ մօտ է «յիմարութեան»՝ զոյգ լինակները ունենալու են աղերս մը) սուտի ու կեղծիքի այս ասպտեներուն: Սակայն ռատիօկայանը շարթուան մը պարտադրեալ լուծեանէն ետք (Ապրիլ 23-ն էր եւ մարդը ուզեց «ազգայինճի» ընարակով ներկայանալ հասարակութեան) վերսկսաւ իր ախտավարակ գաղափարները հեռարձակել, ատենը եկած համարեցինք «քերնիկ լափը տալու» պատուելիին, ինչպէս ծանօթ է ըսել մեր ռամիկ բայց իմաստուն ժողովուրդը: Ուրեմն սկսինք:

Հիւանդագին մարմաջը, որ կրօնական նախանձախնդրութեան հետ շփոթուած՝ տուն է տուած այսպիսի ցափոտուքներու, պատուելին ժառանգած ըլլալ կը թուի իր

դաւանանայրերէն (տարօրինակ ու տգեղ բառեր ծնունդ են յաճախ պարագաներու դաժան բերուսի անմիջական ազդեցութեան), որոնք վերջին շրջանէս դարերու ընթացքին ձեռնարկեցին Եկեղեցւոյ «բարեկարգութեան», բայց «յօքը շտկելու տեղ աչք հանեցին», ինչպէս դարձեալ սովոր է ըսել մեր պատուական ժողովուրդը:

Ամէն անգամ երբ կը խօսուի կազմակերպութիւն մը բարեկարգելու կարիքի մասին, լուելեայ կ'իմացուի թէ ան շեղած է իր դերէն եւ ուղղիծէն, բան մը՝ որ գոյութիւն չի կրնար ունենալ Եկեղեցւոյ պարագային, ոչ միայն որովհետեւ իր հիմնադիրը չէ սոսկական ու մահկանացու էակ մը այլ նոյնինքն Աստուածորդին, այլ նաեւ այն խուտումին համար՝ զոր ըրաւ Ան իր աշակերտներէն չբաժնուած. «Ոհաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս՝ մինչեւ ի կատարած աշխարհի» (Մտթ. ԻԸ. 20):

Բոլորովին անհեթեթ է եմթադրել որ տասնհինգ դարեր իր Հիմնադրին յարածամ ներկայութիւնը վայելող Եկեղեցին պէտքը պիտի ունենար բարեկարգիչ մը՝ որ կեդրոնախոյս մղումներէ տարուած՝ տակնուվրայ պիտի ընէր դարերով նուիրականացած Եկեղեցւոյ կարգն ու աւանդութիւնը:

Այո, Առաքելական Եկեղեցիներ կրնան ունենալ ծիսական եւ դաւանական աչքառու տարբերութիւններ իրարմէ եւ ուրին: Սակայն հաւատքի էական հարցերուն մէջ (Աստուածամտայ արուժիւնը, սուրբերու բարիխօսութիւնը, Դրոշմի, խոստովանութեան եւ Եկեղեցւոյ այլ խորհուրդներու կարեւորութիւնը), անոնք կը կազմեն միաձոյլ ճակատ մը ընդդէմ նորաղանդներուն:

Պատուելին Առաքելական Եկեղեցիները կը կոչէ «Միսական Եկեղեցիներ», անշուշտ մեղադրանքի կռահելի շեշտով մը: Ուստի մենք ալ փոխադարձելով՝ մեր այս եւ յաջորդ յօդուածներուն մէջ զիրենք պիտի կոչենք «Անձէս Եկեղեցիներ» (վերջին այս սուղ ու սրբարոյր բառը աւելի ամանով մը փոխարինել պիտի ըլլար նախընտրելի):

Մտնելով բուն նիւթին մէջ, կանխենք ըսել թէ մեր հասցէին եղած մեղադրանքները կատարուած են առաւելարար տարի մը առաջ այս աշխարհին իր «միայն բարով» ըսած Վեր. Սամուէլ Պազգալեանի բերնով

(որ, խօսնակին ծիծաղաշարժ հաստատումով, այժմ կը հանգի ոչ թէ Սրբահամի՝ այլ ուղղակի Քրիստոսի գոգին մէջ), որուն միակ մտասեւեռումը եղած է քրիստոնէութիւնը վերադարձնել իր նախնական դարերու «պարզութեան»:

Անդողակի ըսնիք թէ ինչպէ՞ս կ'արդարացնէ Պատուելին երգեհոնի գործածութիւնը իր դաւանակցիցներու «ժողովարան»ներէն ներս (այդպէս կը սիրել կոչել նորադանդները իրենց աղօթատունները):

Վերապատուելին, Հայց. Եկեղեցին իր ամբարիշտ ու անվայել յարձակումներուն թիրախ դարձնելէ առաջ, կը խօսի Երուսաղէմի իր այցելութեան մասին, զոր կատարած է Երանաշնորհ Տ. Քորզում Պատրիարքի օրերուն (30ական թուականներ), ուր, «Աուսաւորեայ»ի հանդիսութեանց մասին խօսած ատեն, անկարելի էր նկատէ Ս. Գերեզմանի վայրի վաւերականութեան մասին եղած հաստատումները, Բողոքական շարժման յատուկ շփոթն ու պղտորութիւնը ներմուծելու համար բարեպաշտներու մտքին մէջ:

Պատուելին եւ իր համախոհները յարգանք չունին արդէն ինչպէս սուրբերու՝ այնպէս ալ սրբավայրերու հանդէպ: Կը ճանչնամ մէկը որ Ս. Ծննդեան Տաճար այցելելը աւելորդ կը նկատէր (հակառակ որ տարակարծիք չեն վայրին վաւերականութեան մասին, ինչպէս է Ս. Յարութեան Տաճարի պարագային) այն պատճառանութեամբ թէ զՔրիստոս փնտռելու պէտքը չունի, քանի որ իր սրտին մէջ արդէն կը կրէ գլխի, ու նաեւ անոր համար որ 2000 տարի անցած է հոն պատահած դէպքէն ի վեր: Յիշեցուցի այդ թշուառամիտին թէ տեւաբար իր անութիւն տակ ընած Սուրբ Գիրքն ալ գրուած է նոյնքան ժամանակ առաջ (Հին Ուխտը՝ շատ աւելի առաջ):

Պահ մը երեւակայնիք թէ տաճարներ կառուցուած չլլային Տնօրինական Սրբավայրերուն վրայ: Ի՞նչ պիղծ արարքներ կրնային գործադրուիլ Քրիստոսի մարմնովն ու արիւնովը նուիրագործուած այդ վայրերուն վրայ: Եւ յետոյ, եթէ մենք մեզմէ անդամք բաժնուած մեր սիրելիներուն յիշատակը կը յարգենք անոնց շիրիմներուն տուած մեր յաճախակի այցելութեամբ,

որբա՛ն աւելի երկիւղածութեամբ եւ յաճախակիօրէն պէտք է մօտենանք յուխտ եւ յերկրպագութիւն մեր Տիրոջ Ս. Գերեզմանին եւ այլ Տնօրինական Սրբավայրերու:

Պատուելին հետ կ'ամբաստանէ Հայ Եկեղեցին որ, «ստեւելով Հատինականին, դարձած է «Մարեմապաշտ», Ս. Երրորդութիւնը այսկերպ վերածելով «չորրորդութեան»: Ու կը յաւակնի անարգանքի սիւնին գամել Հայց. Եկեղեցոյ ժիր մշակներէն Հոգը. Տ. Վաչէ Ծ. Վրդ. Իգնատիոսեանը, «Աստուածամօր» մասին գիրք հրատարակելուն համար, Ս. Կոյսին Առաքելական Եկեղեցիներու կողմէ տրուած վեճ այդ կողումը նկատելով անճիշդ ու մուրրեցուցիլ, քանի որ, ըստ իրեն, «մեզի պէս հասարակ ու մեղաւոր մահկանացու մին էր Մարիամ»: Կը քննադատէ նոյնպէս «Սիոն» պաշտօնաթերթը որ, դարձեալ ըստ իրեն, ոչ մէկ տարբերութիւն ունի Կաթողիկ Եկեղեցոյ օրհաններէն, իր էջերը լայն բացած ըլլալուն համար Տիրամօր գովաբանութիւնը հիւսող յօդուածներու: Տողբս գրողն ալ անմասն չէ ծգած իր մեղադրանքներէն, քանի որ աս յանդիման է «Տիրամայրոյ խորագրով երկի մը պատրաստութեան, որմէ գուխներ լոյս տեսած են վերջին տարիներու «Սիոն»ներուն մէջ:

Իրեն պատասխան, խուսափելու համար կրկնութեանէ, կը հրաւիրենք անախապաշար ընթերցողը կարդալու պաշտօնաթերթիս ներկայ եւ նախորդ թիւերուն մէջ մեր ստորագրած կրօնական յօդուածները:

Պատուելին սակայն պատշտութեան ամէն չափ ու սահման կ'անցնի երբ, խօսելէ ետք Պաղիկեան աղանդի մասին, կը ժպրհի մեր գերագանցօրէն վլաքիք էւ աստուածախօս սուրբը՝ Գրիգոր Նարեկացին ներկայացնել իրեն Պաղիկեան աղանդաւոր: Եւ գերծ կացուցանելու համար գինքը Ս. Կոյսին փառաւորումը կատարած ըլլալու անքաւելի մեղքէն, Նարեկի Տիրամօր ձօնուած Բաները (Գլուխները) կը նկատէ յետսամուտ, այսինքն տարբեր հեղինակի գրչէն ելած եւ յետագային մուծուած Աղօթամատենանի մէջ:

Այլանդակ ու ինքնահնար տեսութիւն: